

նորէն իր հին մտածելու ուղղութեամբը մահագաղին ծայրերը սրել կուտայ և եզներու ուժին վրայ երդում՝ կ'ընէ. նահապետական փափաքի աշխատուած զանքով մը ստակները ամրող արտերու վերածեր է. նոր խորհրդածութիւն մը աւելի նեռուն բան չէ գտեր շահագործելու ու նորը բոլոր իր առաւելութիւններովը նինին վրայ բան մը չէ բերեր աւելի շահնեկան, աւելի՝ օգտաշատ: Աս ըմբռնումովը թէ միայն Ամերիկա դրամ տուաւ մեզի առատ՝ անմիջական տխուր ակնարկով մը կը հասկընանք թէ դրամին ու բարոյական այլ անագին մտասներուն որ գարծողը գտաւ. իր տանը մէջ, իր գիւղին մէջ, այն միզիքական մտասներուն, որ Եմերիկա մեզի խրկեց մատները ծեռըն, ամրող, ձեռքը դաստակէն պակաս անդամազուրկներ ու մահաւանդ թորախտաւորներ, լսելը զլուխը եկածի համոզումով

կ'ըմբռնենք թէ դրամը՝ միայն անպէտ դրամը՝ որչափ պակաս փոխարինութիւն էր որ ըրաւ մեզի: Աւ կը խորհիմ թէ որքան միամիտ պիտի համարուէր ան որ ասկէ 5-6 տարի առաջ կանխորոշութեամբ անցողակի մէկ քանի թուանշաններով մեր գեղցուկին ըսէր թէ իր պանդխոտթիւնը օգուտէ աւելի վնասի պիտի նստէր իրեն, նախատուողի մը զէշ դէմքովը անշուշտ՝ անազին հայնոյանք մ'ալ երեսիդ պիտի զարնէր:

Դուք ալ ինձի նետ սա մեր գաշտեցիները քիչ մը բաղերու չէ՞ր նմանցներ որ զետը կը մտնեն, մինչեւ յատակը կ'իջնեն ու երրոր ցամաք կ'ելլեն, վրանին կաթիլ մը չուր չի մնար՝ ճճիէն զատ որ կտուցներնէն կը կախուի, ճճին միայն՝ փորին համար ու ստամոքսին համար: (1)

Խարքերդ, 1895

## ՍՊԱՍՈՒՄ

Ի՞նչ սրխուր, այսօր հա՛ր մը մեռեր է,  
Աւ ձայն մ'ինչպէս որ օդին մէջ ննչուն  
Կ'երկնայ պահ մը, կը ձայն նեռուն  
Եւ կամ գոյն մը որ տակաւ ինքնիւրնէ

Իր զատուի մարած, կ'անցնի երկինքնեն,  
Նոյն գոյնին, ձայնին զայս ուղիով  
Հետք մը, երեւոյր մ'անցած ապահով,  
Գիծ մը կը մրնայ բաւական ատեն:

Հոգակոյշին նոր մեռնողին վրայ  
Ուր դեռ արեւը իրկուն չէ բերած,  
Ուր ոսքի նետեր՝ նաև արտասուաց,  
Կ'եանի հոս մը բարմ դեռ կը բրբռայ:

Բրնուրեան ծոցն, վերերեն զրւարը,  
Հապասումով զուր, լոյսով կամաւոր,  
Աչքը կը սպասէ ընդ երկար անոր՝  
Կորսրւած բամին ետեւեն անբարը:

(1) Այս հարծակ էջն՝ ու երկու քերթուած ներն նեւ հաւ կանչեցի մեծաստաղանդ գրագետին առաջին փորձերէն են, 1895ին Պոլս հրատարակուող «Ծաղիկ» հանդէսի անօրէնին դրկուած եւ որ անտիպ մնացած են. Ծ. Խ.

Եւ գոյներն ամեն, երբ պատրանքն անբիծ  
Կը վատին կ'անցնին հանդաւս, սիրազին՝  
Վերջալոյսին կամ մեջն եւկրնեին՝  
Աչքը հանապազ նայուածքն անբախիծ

Վեր կը վերցրն ու ամպեն անդին  
Անկէ սրատրափ՝ բրունկած կրցակ  
Անվերջ հայեացնով, դողով մը բարուկ  
Կը սպասէ անոր, կորսրւած բամին:

1895 փետ. 7

\* \* \*

## ՀՈԳԻԻՍ ՀԱՄԱՐ

Սասկալի է գիշերն երբ այն  
Ծառերն ունին սոսափիւն, ձայն,  
Շուն մ'ալ յանկարծ մի փողոցէ  
Դեալ լուսրնկան կը կաղկանձէ:

\* \* \*

Յանախ կ'ուզեմ երգ մը լրսել  
Քրնարի կամ հովին անբել.  
Երգ մ'որ անխօս զուծին հանէ  
Կամ ձեռքը նուրբ երգահանէ.

Զուրակին հեծն աղերտող, բաւ,  
Երգն անհւիճն տրմարարաւ  
Ու դաշին մէջ սալլը զեղջուկ  
Ակոսելով կ'երգէ ողբուկ:

Ա՞ն, նոյն ախորժն հոգւոյս կ'ազդեն  
Մարդու, փայտի ձայնն անրզզայ,  
Երգ մ'որ աղիքն հանէ իրմէն,  
Երգ մ'որ սիրուն տրներ կ'երգեն:

Անօւնչ մետաղն, իրն անհոգի  
Որոնի՛ անխօս ցաւի, հոգի  
Արտայայտման միջոց եղած  
Երենց մէջէն բան մ'արտառուաց

Կուտան լրոխի՛ երգին, ձայնին  
Ու կը կրկնեն ինչ որ հոգին  
Մարդուն՝ կ'ըսէ իրենց կամաց,  
Ա'յս, քախծուրիւն, վիշտ մը տիրած

Կ'ազդեն սրտիս, անոնի անօպ'ցչ  
Ու տրունի՛, մատի մը մունջ  
Լոկ հապմամբ կ'ըսէն մարդուն  
Ըզգացումներն, յոյզերն անհուն:

Երենց մէջէն շետ մը ազդու  
Ըզգայնութեան, սրտի, հոգու՝  
Բողով մը խոր կը յայտնեն բաց  
Յուզման, վետի կամ նրնուանաց,

Ու անտրունջ, անզիտակից,  
Ճամսկերպող բզբացման կից՝  
Կ'եղանակին նրւագ մ'աննիւր,  
Նրւագ մ'ուրախ, բախծի մ'անսուտ:

Յանախ հոգիս երգ մը կ'ուզէ՝  
Բլլայ իրաւ կամ երազէ,  
Հովին երգը, երգն անուշջին  
Ու նրւագէ հուրի կամ ճին:

\* \*

Անոելի է զիւերն երբ, ա՞ն,  
Շուն մը ոռնայ ու բողու ան,  
Եւ անդէն ալ աշնան մի հով  
Երգէ, պուռայ ժայռերուն հով:

95 գետ. 10

ԱՌԻԹԵՆ ԶԱՐԴԱՐԵԱՆ

